

**Ա.Ն.ԳՐԱ.ԳԱ.ՌԶՈՒԹԻԿՆԵՐ**  
**Ա.Լ.ԽԵՍՈ.ՆԻ ՌԱՄՍՈ.ՆԹԻԶՄԻ ՄԱ.ՍԻԿ**  
**«ԲՆԱՐ Ա.ՄԵՐԻԿԵԱ» Ի Ա.ՌԻԹՈՎ,**

«Բնար ամերիկեան», առանց բարձր յաւակնութիւներու, ամփոփ հաստոք մընէ, Հաստարակուուած 1874ին՝ Վենեսուելի մէջ, ուր Ալիշան ծաղկաքազօրէն թարդմանած է սասանաւորներ ժթ. գարու նորածին ամերիկեան դրականութեան, ոռմանթիք կրօնա-րաբոյական նկարագրուունցու հեղինակներէն:

Հաստորք զուրի է նախարանէ և կը պակսի ունեցէ ակնարի թարգմանութեան դրական շարժառիթն ու նպատակը բացատրող: Կան լոկ ընծայականի մը հանդամանք ունեցող հետեւելալ տողերը. «Նախախայջ ծաղկաքաղ յազնուազոյն մարդաց մտաց բանաստեղծից նորոյ աշխարհն՝ այս փունջ սրբազն եւ բարառուչ տաղից, փոխարիեալ ի հայկական հանրուն բարառ, նուրիքի ի վայելս զգայուն սրտից համասենիցս սիրապանից...»:

Պէտք չէ սակայն բոլորովին պարագայական նկատել թարգմանողական այս ճիգը, թէեւ այդ հեղինակներուն հանդէպ իր յասուկ նախասիրութեան պատճան ալ յասուկ չի սենանուիք: Արգարեւ այդ թարգմանուածները առանձին նկատուած՝ զուրի են գրական բարձր գնահատանքէ: Հարկ է հետեւար խորանալ հարցին մէջ: Ալիշան իրքիւ բանաստեղծ, շարունակեալ կերպով իր ներաշխարհը կը կրէ իր մէջ: Ալիք ներաշխարհը ունի ինքնատիպ խոր արտայայտութիւներ, որոնք կը խթանուին եւ յարատեւօքին կը խորութիւն, Ալիշանի բացքին չիմք կազմող է-ական դադարիար-տարրերէ:

Ալիշան իրքեւ բանաստեղծ, եղակի գութիւն մընէ: Եթէ բանաստեղծութիւնը ճատակն է ճմարտութիւն և կեանքը յազող փոթորկալից ու հարցայարոյց երեւոյթներուն ազարակը, այն ատեն Ալիշանի դրական ստեղծագործութիւնը կը թաքուն ծալքերով եւ բացմակողմանից արտայայտութիւններով ենթակայ է բնագանցական վերլուծութիւն: Այս տեսակէտով Ալիշանի «ոռմանթիգմ»ը դրական ուղղութիւն մը ըլլալէ աւելի, կենդանի ապացոյց մըն է ոռմանթիվ հսուանքը սնուցանող իրականականներու անհատիչ շտութեան եւ բացադրութեան: Ալիշան հարազան մարմնացումն էր «ոռմանթիգմ»ի դասականութիւնը Ալիշանի մօս աւելի ձեւին մէջն էր եւ կը մնար արտաքին մինչ «ոռմանթիգմ»ը կը կազմէր նիթթը, խորը, մասաւանդ թէ նոյն եւ միակ կարելի արտայացութիւնը Ալիշանի բանաստեղծութեան:

Արգարեւ, Ալիշան բանաստեղծ էր եւ քաշանայ, այսինքն, միջնորդը յաւիտենականին և ժամանակաւորին: «Ծովմանթիգմ»ը, ինչպէս նշած են շատեր, հոգեկան ժամանակաւոր գոյութեան յաւիտենական փարիկեանն է. ժամանակաւորի սահմանափակ, կազկանդիչ կազանքներէն ձերբացանուիլ ուղղող զոյլութեան անձնութիւնը պահն է: Ալիշան հաւատքի առաքեալն էր. ժամանակաւորի վազանցուկ նիթթականութեան կը հակադրէ նոյն այդ իրականութեան հոգեկանութիւնը, իրքեւ ազօտ նչոյլը յաւիտենական բացարձակ

ճշմարտութեան. եւ արուեստը, բանաստեղութիւնը, այդ վերելքը պայմանաւոր թափչը՝ կարելի գարձնող միակ եւ անհասենշտ միջոցը կը գառնայ: Կեանքը իր բոլոր արտայայտութիւններով, մասնական եւ Համամարդկային կը գառնայ տեսակ մը արուեստի գործ, հիացումի տոպրկայ, գլուզիկին նիւթականացնմը որ կը հրափէք դէպի վերացում, ներդաշնակելով զդայականութիւնն ու հոգեկանութիւնը փոխադարձ ամբողջացնմով: Մարզը հոգի եւ նիւթ, քահանայ-բանասեղծ Ալլշանի մէջ կը դանէ իր գոյութեան կարգերու վախանական բնոյթը: Կրօնք՝ հաւատքը՝ քրիստոնէութիւն, պատարականը՝ անահանը՝ հոգին՝ խաղաղութիւնը, «ռոմանիթիզմ»ի առաջնին բառերը եղան: Ասաւած եւ զինքը առինքնոր խորհուրդը կրկին երկար բացակայութիւնէ մը ետք կը իթանէ, կը հետաքրքրէ մարդկութիւնը եւ կը յայտնը սի սփոխարար: Եւ արդէն Ալլշանի բանաստեղութեան սլացը կու տան, նիւթը կազմէն, կրօնքը, բնոյթինը, սիլվար: Կը կազմէն, կրօնքը, բնոյթինը եւ ունայնութեանքի անկատորութիւնը եւ ունայնութիւնը, մաշտան միլապեատող ներկայութիւնը, զարգացնանքը, մարդուն ոչնինթիւնը, գերեցիանները, չուտուծոյ գերակայութիւնը, բնութեան ներդաշնակութիւնը եւ ասոր բնութեան ներդաշնակութիւնը ասուական մարդկային բնկերութեան խոռոշությունը ու երկպասակիչ վիճակը:

Բայ է ակնարկ մը տալ Ալլշանի գործը խորագիրներուն եւ կույտն կը ծերու խորագիրներուն միակ բարձական յայտնութ «ռոմանիթիզմ»ի արմատական ներկայութիւնը: Հայլենիք պաշտամունքը եւ անցեալ փառքերու միշտամունքը եւ անցեալ եղանակութիւնը մայր երակ-տակը, Ալլշանի ներջնութիւնի մայր երակ-տակը, Ալլշանի ներկնինը, Տէրութիւնի, ներկնին. Տիրութիւն, Տէրութիւնի, Հայրութիւն, Բնութիւնի, կը մատասակական բնութիւնի, անոնիսկ իր իմաստաբարական խորհրդանութիւնը իր վերջին մանաւանդ, մասսային ուզգած իր վերջին մանաւանդ, առ ողին նուախութիւնը մէջ «Հուսկ բան առ ողին նուախութիւնը պայտահան», ուր կայ գոյութեանական պայտահանը, առ այդ կենդանացնացն համար քարքար, անձ մը կենդանացնացն սումանթիք բրերու միջեւ, կը յայտնութիւնն սումանթիք բրերու: Կը կարգութիւնը հիմնական հիմնական տարրերը: Արտայայտութեան բնադրութիւնը կը սկսեն անորոշականութիւնը բանաստեղութեան: Ասոր զուգընթաց ներկայ է բնութիւնը՝ որուն կը մօտենան ընտանեար, մտերմարար, կրօնական ներշնչումով. Հոն Արարիչն է որ կը ցոլանայ իր կատարելութիւններով. ասով կը նշմարուի ճիգ մը բարոյախօսելու, ճիգ մը բացատրելու ներկան անգենականի տուեաներով: Եւ Ալլշան զարմանալիօրէն կ'ընտրէ ամերիկացի հեղինակեր՝ որոնք փոքր են, մեծերու բաղդատամար, ճկելով ուրիշներ

(Անգլիայ բանաստեղծներ) : Ընտրուած բոլոր հեղինակներն ալ ժամանակակից են Ալիքանի, ընդամէնը տասներկու հեղինակ :

1) Bryant, William Cullen (1794-1878). A Hymn to the North star (*Առաջայի հիմսիսոց*), To a waterfowl (*Առ հայն ջղաբին*), A Hymn of the sea (*Առաջ ի ծալ*), November (*Նոյեմբեր*), Thanatopsis (*Մահապատճենթիւն*):

2) Longfellow, Henry Wadsworth (1807-1882). The reaper and the flowers (Հնձողն և ծաղկունք), Sand of the desert in an hour-glass (Աւաղ անապատի փամասակ պահպան) .

3) Willis, N. P. (1806-1867), Absalom (*Աբսալոմ*), Hagar in the Wilderness (*Աղարի լանհապետիք*):

4) Whittier, John Greenleaf (1807-1892).  
To the dying year (*b u w a p b q h p x y*):

5) Dana, Richard Henry (1787-1879). Immortality (*l l u w a s n i n g h t h x y*):

6) **Lucretia Maria Davidson.** The song at twilight (*bəpq վերջալուսոյ*):  
 7) **Saunders, A. A.** When we pass o'er

8) Charlott Elliott. On leaving home for a milder climate (*h թողուհն զառն՝ ի խնդիր սմբագլյան կլիմայի*):

9) Eastburn, James Wallis. The blind man's  
ament (Գանգատ կուրի):

10) Peabody W. O. B., The land of the  
plest (*kakha kawakibewaq*):

11) Norton Andrews. On the death of a friend (*h. t. m. - m. h. b. h.*):

12) **A. A.** The raising of Jairus's daughter (Յառութիւն կատերին Յայրոսի), Retirement (Ալեկուսովին), The dying girl (Աղջկիկ օրասական), The angel of patience (Հրեշտակ ստրեպաթեան), The dying child (Անոնկ երեց ժննանել):

Առաջին ակնարկով անշմարելի ոտա-  
նաւորներ կը կարծուին. եւ առանձնաբար  
առնուած՝ են իսկ այլպէս. սակայն նկա-  
տի առած թարգմանիչը՝ ոռմանթիւ բա-  
նաստեղ մը, միջավայրը՝ օտարութիւ-  
նը, պարագաները՝ պանդխութիւնը,  
այդ թարգմանութիւնը կը գառնայ զրա-  
կան արտայայտութեան սոոթիւնմի նոր  
եղանակ մը, տեսակ մը բանաստեղական  
ներքնչումի պահանջնին արդիւնքը, պա-  
հանջ մը հաղորդակցութեան մէջ մտնելու

ուրիշիք մը, որ իր ապրումով կը նոյնահայ թարգմանիչ բանաստեղծին հետ. առով իր զգացումներուն, իր տեսլականներուն կու տայ նոր ընդպարձակում, ձեւով մը անոնք կը գտանան, եղականապէս ըզդացուած եւ ապրուած ճշմարտութեան մը կենդանի վկաները, վերածելով զանոնք եւ տալով անոնց հասարակականի գրուժ եւ տարածականութիւն: Բնութեան կենդանի եւ մտերիմ ներկայութիւնը ունի, կեանքը յուղով վէրքերու, բալասանի հանգամանք. այս տեսակիտով յատկանշական է Պարայննոր հետեւեալ տողերը, Ալիքանի թարգմանութեամբ, ուր կարծէք Ալիքանի անկախ կը բանաստեղծէ քան կը թարգմանէ. բազգաստութեան դիւրութեան համար բնագիրն ալ կը մէջներենք.

Առ սիրողն իւր եւ զոլով կերպարանացն  
ըզդալաւաց՝  
Դիտէ Բնութիւն դու պէսպէս օրինակաւ  
խօսակից.  
Ի խնդագին նորա ժամս՝ արձակէ ձայն  
բերկլալի,  
Քաղցրունակ իմըն ժըսկիտ, զեղեցկութիւն  
պերճախօս.  
Իսկ ի վարանացն տըխուրս՝ կարեկցարար  
սորցակեալ  
Հեզիկ մեղմիկ՝ եւ զանխուր իմըն կորպէ  
զդառնութիւն:  
(Անդ, էջ 80)

To him who in the love of Nature holds  
Communion with her visible forms, she  
speaks

A various language; for his gayer hours  
She has a voice of gladness, and a smile  
And eloquence of beauty, and she glides  
Into his darker musings, with a mild  
And healing sympathy, that steals away  
Their sharpness ere he is aware.

Պրայէնդ 1811ին կը գրէ այս բանա-  
տեղութիւնը, որուն վերապիրն է Tha-  
natopsis (Մահատեսութիւն՝ Ալիշանի  
Մարգմանութեամբ) և 1817ին Հաստա-  
ռակերպ գալ կը գրաւէ ուշագրութիւնը  
ասարակութեան: Ինչպէս կը տեսնուի

անդիերէն բնագիրը ազատ չափով է, մինչ  
Ալիշանի թարգմանութիւնը չափաւոր է  
(4+3, 4+3): Հոս Ալիշան կը յայնուի  
անկախի իր թարգմանողական արուեստին  
մէջ. արդարեւ կը հանդիպինք չարդա-  
սական նոր կազմի ու ձեւի, արդիւնք՝  
մեկնողական ճիղի և ինամքի քան լոկ  
թարգմանողական արուեստի. այնքան որ  
հայերէն թարգմանութիւնը բնագրի բար-  
դասականը չի պահանջներ: Ալիշանի  
թարգմանութիւնը կուռ է և ներդաշնակ.  
բայ է նկատել մէջբերուած կտորին վեր-  
ին տողը.

... that steals away

Their sharpness ere he is aware.

Ալիշան ունի պարզապէս

... և զանիութ իմըն կորպէ զդառնութիւն:  
ուր յատկանչական է հետեւելը. անդիե-  
րէն «ere he is aware»-ին զիմաց Ալիշան  
ունի լոկ «զանիութ» բառը:

«Մահասեսութիւն»ը Պրայէնդի լաւա-  
գոյն գործը, կամ Լոնկիթլոյի «Հնձողն  
և ծաղկունք»ը (The reaper and the flow-  
wers) ևթէ մի միայն Ալիշանի անունով  
մէկի ծանօթ Ըլլային, առանց զժուարու-  
թեան պիտի գասաւորուիին Տիրութիւնի  
«Մահու մրմունք»ը շարքին մէջ: Արդա-  
րեւ Հոն կայ բնութենական խոր ներշն-  
չում, Աստուած իր ներմայուն իրակա-  
նութիւն, առանց վասնելու Անոր վե-  
րանցականութիւնը, մահուան սարսափը  
... բայց ևս միաժամանակ անոր անիու-  
սափելութիւնը ամոռող խորչբաժու-  
թիւններ, նպատակ ունինալով՝ ցուցա-  
դիր մահուան հասարակական բնոյթը և  
անոր ընծայած ազատազրումը.

Ալ ի կայանս յաւիտեանց ոչ մէն միակ  
երթիցես:

Եւ ոչ քան զայն տեհնչայցն վեհազունից  
կայանից:

Բնոյ նահապեսս երեխայ երկրի երթիալ  
հանգիցես,

Բնոյ արքայից, ընդ բրոսանց ընդ իմաստ-

կերպարանք վեհք, ալեւորք ժամանակաց  
անցելոց.  
Ամենեւքին ի միում մեծամեծար տապանի:  
(Անդ, էջ 80)

Yet not to thine eternal resting-place  
Shalt thou retire alone, – nor couldst  
thou wish  
Couche more magnificent. Thou shalt  
lie down  
With patriarchs of the infant world –  
with kings,  
The powerful of the earth – the wise,  
the good,  
Fair forms, and heary seers of ages past,  
All in one mighty sepulchre.

Բայց մտածողական կամ խորհրդածա-  
կան այս տողերէն՝ կան նաև նկարագրա-  
կան ըստութենագրական ոտանաւորներ, ո-  
րոնք նմանապէս զդայի մերձակայութիւն  
յը ցոյց կու տան թարգմանիչին հետ:  
Այսպէս Պրայէնդի «Նուադ ի ծով» (A  
Hymn of the sea) և կամ «Առ հաւն ջրա-  
յին» (To a water fowl) «Բնունիք»ը մէջ  
ամփոփուած ոտանաւորներու բնոյթն ու-  
նին, ուր արտաքին նկարագրութեան  
զուգընթաց կայ հոգեկան ապրումի ան-  
դրազարձութիւնը և կամ խօսակցութիւն  
Ալպրիէն հետ.

Հըզօր է ծով, այլ հզօրագոյն որ վարէ  
զինուրն կոհակի:  
Չեռքն քո, Տէր, կառոյց զափուսն, պե-  
ղաց զանգունքն անյատակ:  
Շունչդ որ խաղաց ի սկրպանէ յերես նո-  
րին՝ խաղաց ցարք:  
Ի նոյն թափոյ նահանջեալ ալիսց՝ գլորին  
յառնեն ու անկանին:  
(Անդ, էջ 62)

The sea is mighty but a mightier sways  
His restless billows. Thou whose hands  
have scooped  
His boundless gulfs and built his shore,  
thy breath  
That moved in the begining o'er his  
Moves o'er it evermore. [face

Պանդուխտ կեանդիք մը ներսացնարց հոռելինակին պատկերաւոր արտայայտութիւնն է Պարայնդիք հետեւեալ տողերը, որոնք կը փակնեն հանրածանօթ «Առ հաւան ջրային» (To a waterfowl) ստանաւորը.

Ահա դու զնացեր ի բաղ.

Անդունղք երկնի զգեմքէ հետասոյզ արա-  
[ըրին].  
Այլ քոյ յուղւողը դրոշմեցաւ խրատ խորին  
Եւ կացցէ անդ անմոռաց,

Որ պարէն յօլք անշատիկ  
Ծըրից ի ծիւս ըլքո թըռիչս անխստոր,  
Եերկար յուղուզ՝ յոր երթայցեմ մէնհա-  
Ռւզզեսց եւ դիմ շատիկ։ [Կոր՝  
(Անդ, Էջ 42)]

He who, from zone to zone,  
Guides through the boundless sky thy  
certain flight  
In the long way that I must tread alone,  
Will lead my steps aright.

Ծրագիրէ դուրս է հոս մանական քըն-  
նարկում մը կատարել յիշեալ բանա-  
ստեցներուն եւ Ալիշանի միջեւ։ Բաւա-  
կան է նշել, անդրադարձնել, ստեղել  
այն մթնոլորտը՝ որ կը պայմանակորչ ձե-  
ւով մը Ալիշանի այս համեստ թարգմա-  
նութիւնը, որուց լոյս մը սփռեմի, Ալի-  
շանի բանական ծծական միջավայրին վը-  
րայ։ Ալիշանի մօտ արտայայտած ոռ-  
մանթիթ մելամազնութիւնը կը գտա-  
նայ սփոփաքար, իմաստակիբերով մարդ-  
էակի գոյութեան շուրջ։ Իրականութիւնը  
որ կը մեռնի եւ որ սակայն կ'անմահա-  
նայ յաջորդաբար (հմտ. Dr. A. A. Sanu-  
ders «When we pass o'er yonder river»։  
«Յորժամ անցցուք ընդ բացական ընդ  
գետն այն»)։ Ալիշանին է այս ընտանիք

Հեղինակներու և Ալիշանի «ռումանիթիզմ»ը կը մնայ այս սահմաններուն մէջ, տանց ինալու յուստս յուսահատութեան մը մէջ (ինչպէս երբեմն կը հանդիպինք Պայրանի կամ Կէօթէի մօտ), արդիւնք շատ աղոտ պատրանիքներու:

Ալիշանի մօս կը հանդիպենք հուսկ՝  
նաև գիրադարձի մը դէպի նախնականու-  
թիւնը, դէպի անցեալը, եւ ասիկա իր  
կրկին բաժմանումներով, ազգային եւ կրօ-  
նական։ «Քնար Ամերիկան»ի մէջ եթէ  
չունինք ազգայնաշունչ եւ յեղափոխական  
հանդամանք ունեցող ոտանաւորներ [գար-  
մանալի է այս տեսակէտով բացակայու-  
թիւնը Ուուլթ Ուիթմանի (Walt Whit-  
man 1819-1892) Ալիշանի ընդհանուր  
թարգմանողական գրականութենէն], ու-  
նինք սուկայն կրօնական եւ սուրբ գրային  
հիմքերի կամ դէպէքերի ներշնչուած ոսա-  
հաւորներ, արդէն խիլ ինչպէս սկիզբը նը-  
շցիկնք հեղինակին նպատակն ալ այտ ք-  
ածք է։ Ասով գրալի կը յայտնուի ոտանա-  
թիւք հոսանքն ուրիշ յատանինքներն մին։  
այսինքն վերադարձ մը դէպի մէջին դա-  
րը, դէպի միստիք ու աստուածաներձ  
գրականութենին մը։ Բացի սակից, նախ-  
ականութեան ու միջնադարեան նշանա-  
թիւնն մին է Ալիշանի նահապես կոչու-  
մը, եւ աշուազային ընդհանուր երեսոյթը  
յիշեցնող Ալիշանի գործածած մոթիֆնե-  
րը։

Հ. ՌԱՓԱՅԵԼ, ԱՆՏՈՆԵԱՆ